



ԹՅԻ. 1871 — ՔՍԱՆԵՐՈՐԴ ՈՒԹԵՐՈՐԴ ՏԱՐԻ. — ՅՈՒՆՈՒԱՐ

ՅԵՏԻՆ ՌՈՊԵՆ

Ահա զիշերը յառաջելու հետ է, մասհաճանգոյն լոռութիւն մը ամեն դին սփռելով։ Ոչ ևս կը լսուին շտապող քայլերու արձագանք, ոչ ևս կը լսուին աղաղակը, ոչ աղմուկը և ոչ շփոթք։ Բազմամարդ քաղքին երակը ալ անշարժ դադարած է. և զիշերային անդորրութիւնը զամենքը երազոց աշխարհը կը թափառեցընէ։ Պանդուխտ հայրը իր սիրելիքը կ'երազէ. հիւանդուիր առողջութիւնը, դժբաղզը՝ իր բարօրութիւնը։ Ո՞վ, որչափ քաղցը է այս ժամ։

Լուսինը՝ որ աստեղազարդ երկնից կամարէն 'ի կախ զուարթ պայծառութեամբ կը շողշողէ, քաղցը ակամբ կը հայի այն խաղաղաւէտ բնակարանաց վրայ, ուր ալէծուփ մարդկութիւնը կը հանգչի։ Սակայն այն լոիկ յարկաց ներքեր ո՞րչափ սիրաք չկան արդեզք որ տառապանաց լուծէն ընկճած դառնութեամբ կը բարախսն։ Ո՞րչափ աչք ահաւոր թշուառութենէ հարեալ իրենց արտասուաց աղբիւրն իսկ ցավքեցու-

ցած կորուսած են։ Անտարակոյս կանանձինք որ սիրտ մաշեցընող ցաւերէ բեկած, ժամանակէն առաջ ծերացած են. կան շրթունք, որոնց ոչինչ կարողէ ժախտ մը աղգել, բայց եթէ խարեւայ երազ մը, որ առ վայր մը թշուառութիւնը կը մսոցընէ. այլ աւազ, առաւօտեան արթնութիւն՝ ինչպէս տասնապատիկ դառն կը փոխէ զայն։

Այս դառն յիշատակաց մէջէն մէկ մարմնեղէն հրեշտակ մը միայն անհոգ և անխիղճ անդորր քունը կը ննջէ։ Մայրենի խնամոտ կրծոցը վրայ անշարժաբարը յեց՝ անմեղ տղայութիւնը, կարմիերես և անդորրատեսիլ, խաղաղ տուր և առը կը ննչէ։ Ո՞հ, թէ այն անմեղութեան փայլը կարենար միշտ իրեն հաւատարիմ ընկեր մնալ. և այն երեսը որ հիմայ երկնից պայծառ գաղափարը կ'աղդէ, ոչ երբեք տխուր ամպերէ սքողէր։ Ո՞վ, տար Աստուած որ այն սրտին անմեղ բարախումը ոչ երբեք զգար դառնութեան մահագոյժ տագնապը։

Ա.յլ հեռանանք այս անդորր տեսարաննէն և աչքերնիս դարձընենք դէպ այն շքեղազարդ ապարանքը, դէպ այն դառնութեան տեղին : Այն ճոխ յարկին ներքել խղճի խայթը արբայակերպ պերճացած՝ ծիրանեաց փառաւորութեանը տակ թաղուիլ կ'աշխատի : Սակայն 'ի զուր . այն ճոխ հանդերձից ծալքերուն մէջ անմեռ որդ մը անդադար կը կրծէ, և մոռացութիւնը չէ կարող այն վէրքերը առողջացընել : Մտատանջ ու տագնապեալ՝ դառնութեան անկողնի մը մէջ զարնուելով, ժամանակին անանցանելի վայրկեանները կը համրէ : Ո՞հ, որչափ մաղձոտ կը հընչէ ժամանհար գործոյն շըշնչիւնը . խորին սարսափով մ'անոր ոգիքը կը քաղէ :

Գիշերը ծանր ծանր կը յառաջէ, և ինչպէս չարեաց բօթաբեր տիսուր մոտածութիւններ կը սփոէ ամեն դին . որոնք, ինչպէս անհրաւէր կոշնականք, յախուռն կը յարձելին ու մոտատանջ ողիքը կը տագնապեցընեն : Այն լոռութեանը մէջ կեանքը երաղ մը կ'երեայ, արթնութիւնը յաւիտենականութիւն :

Ա.յլ հաւատոյ ջահը որ ոչ երեկք կը մարի, թէպէտե թանձը մառախղի տակ նսեմացած ըլլայ, այն տառապեալ ոգին կը ցնցէ, և ակամայ անհոգ սիրտն իսկ պաղատախառն առ այն կ'ուղղի, որ մեր գլխուն մազերն իսկ կը թուէ :

Օրհնեալ գիշեր, հաշոնայէ այս տառապեալ մարդկութեան վրայ . քու նըսեմ հանդերձդ թեթև տարածուի այս երկրիս խոնջ պանդխտից վրայ . մսիթարիչ լեր անոնց զոր ծանր բեռան հառաջը՝ առ անխոնջ հսկողը կ'ուղղէ :

Մարդուս սրտէն հառաշանք մը չելլեր՝ որ բարեգութ լսելեաց չհանի . օգնութեան պաղատանք մը չարտաբերիր՝ որ զթութեան պատասխան մը չգտնէ անհուն բարերարէն :

Ա.յս ընդհանուր լոռութեանը մէջէն ծերունի ալեւոր մը ծանր բեռան մը տակ ընկճած յառաջ կը մատչի : Երեսյթէն անանկ կ'երևնայ ինչպէս թէ հեռաւոր ուղևորութենէ մը կու գայ : Թէ անոր

պատկառելի երեսյթը տեսնես, ոգի մընէ կ'ըսես աւելի քան թէ մահկանացու . այլ այնչափի խոնջ է և ոգեսպառ, որ հազիւ գաւազանի մը յեց՝ դողդոջուն քայլը կրնայ զուսպ բոնել : Անոր խորշոմեալ երեսին վրայ՝ բաղմաժամանաւկեայ կեանքի մը ցաւերը կը կարդամ . այն ճակտին ակօսներուն խորը՝ շատ աղգաց պատմութիւնքը թաղուած կը նշմարեմ . և այն ոգեսպառ անձին վրայ կարծես թէ ողջոյն մարդկութիւնն է ծանրաբեռնեալ : Այնչափի ծանրացեալ է խոնջութենէ որ ալ ընկճելու վրայ է : Եւ ինչո՞ւ առ վայր մը դադար շառնուր . որ օրհասը զինքը կը մղէ այն զառ 'ի վերը ելլելու որ առջին կը կանգնի :

« — Ծերունի դու, զիշերը հանգիստ տրուած է տառապեալ մարդկութեան . և դու խոնջ ես և ոգեսպառ, ինչո՞ւ չես խնայեր ալեացդ . դադարէ առ վայր մը ու հանգիր :

— Մահկանացու դու, բուռն է այն որ զիս կը վարէ . կը տեսնես այդ բարձունքը . հարկ է փութամ ու հոն հասնիմ . ճակատագիրն է որ քայլիցս կ'առաջնորդէ :

— Ա.յլ ծերունի դու, քան բեռանդ ծանրութիւնը՝ կ'երեայ թէ կրած վիշտերդ են որ քեզ կը նեղեն . առ վայր մը կանկ առ և այդ քարին յեցիր ու հանգչէ : Դեռ գիշեր կայ, ու երկինքը ցուրտէ, և բազմավաստակ հասակդ ինքնին կը պահանջէ հանգիստ . դադարէ առ վայր մը, և ապա զօրացեալ գնա ճամբադ :

— Ո՞վ ազնիւ մահկանացուդ . մարդասէր հրաւէրդ թէ և միսիթար մը կարող է ըլլալ վշտացեալ հասակիս, այլ անօգուտ է : Լուծեալ անդամքս այլ հանգիստ կը խնդրեն . և ահա ժամանակս չափեալ է և շունչս իր յետին պահուն կը մերձենայ : Դեռ հաւը չխօսած, հարկ է որ այդ վերեքը քալեմն այն կատարը համնիմ : Բուռն է ճակատագրին հրամանը . այդ լեռը որ կը տեսնես և որուն վրայ հետ զհետէ կը բարձրանանք, այդ լեռը վճռէ պիտի կենացս ընթացքը :

— Բայց ծերունի դու, այնչափի անգութ է ճակատագրի որ և ոչ առ վայր

մը դադար թողու : Ահա դու ոգեսպառ ևս և հաղիւ կրնաս ժուժալ : Դեռ ևս ժուժանակ կայ և առջեի ճամբայդ համառօտ . փութով կը հասնիս թէ քիչ մ'ոգի առնուս . հանդիր առ վայր մը և ապա յառաջ խաղա :

— Ա՛ն ոչ , անհնարին է այդ . ճամբայն որ համառօտ է կ'ըսես , քայլիցս զօրութեանը համեմատ չափած է , այլ և սպառած ուժոյս ինչև իցէ հանդիստ չզօրեր :

— Այլ գոնէ ծերունիդ , չեմ կրնար կերպիւ մը ծանրացեալ հասակիդ օգնել . չեմ կրնար այդ ծանր բեռդ քիչ մը վերցնելով վշտացեալ հասակդ գոնէ ոչ ինչ միջոցաւ մը թեթեցընել ու միսիթարել :

— Այդ անհնարին է , բարեսիրտ դու . այս բեռս որ կը տեսնես , անմեկին է ինձնէ : Եւ դու որ դեռ ևս անփործ ես այս աշխարհիս տառապանաց , այս բեռանս ներքեւ կ'ընկճիս կը սպառիս : Գիտես որչափ ազգաց հառաչանքը , որչափ ժողովրդոց վիշտը , որչափ տանց արտասուրք և որչափ սրտից բեկումը կը կրեմ ես այս բեռինս ներքեւ : Թոյլ տուր , օրհասը ուժու չափած է , և մինչև հասնիմ ես այն կէտ որ որոշեալ է ինծի , ոչ ինչ բան կրնայ նկուն ընել իմ ուժաթափ հասակս :

— Եւ շատ տառապանաց ճամբաներէն քայլած ես , ծերունիդ դու :

— Շատ և շատ անցք անցին այս հերազուրկ գանկիս վրայէն , մինչև որ կը ցայ կենաց շրջանակը լրացընել . այս ծերութեան ալիքը որ յիս կը նշմարես , ոչ անգործ բարեկեցութեան մը արդիւնք են , որ մարդկային էութիւնը ջատելով կը սպառէ , այլ բազմաժամանակեայ արտասուաց ու դառնութեանց հետեանք են , որ այս հիւծեալ ծերութիւնս կը պատէ . և եթէ փորձ մը կամ յիշատակ մը կը մնայ ինծի , այս է , զոր և քեզ իսկ աւանդ կը ժողում , որ մարդկային կենաց շրջանին մէջ դառնութիւնը տերլի յաճախագոյն է քան թէ միխթարութեան սփոփանքը : Երբեք ըսածս մոքէդ չելլէ , որ դեռ կայտառ կենացդ շրջանին սկիզբ կ'ընես : Ժամա-

նակը սրաթռիչ է ու շուտ կը հասնի , յետին բոպէն : Դու ալ այս ճամբէն երթաս պիտի՝ ուսկից կը տեսնես որ ես այսօր կ'երթամ : Երբ այս տեղը հասնիս , միտքդ գայ իմ յիշատակս ու խօսքերս յիշես . և այս վշտաց բեռը որ հիմայ ալիքս կ'ընկճէ ու դու զժած սրտով թեթեցընել կը փափաքիս , այս բեռը՝ որունմանը զքեզ ալ պիտոր ծանրաբեռնէ այն ատեն , ոհ , սրտիս հառաչը լուկ Աստուածու տայ որ քան զիմայս՝ քոյդ հազարապատիկ թեթեցընել կը ըլլայ : Ստոյդ զիտոցիր որ մենք ժամանակին գոլորշեաց մէջ կը ցնդինք կ'անհետանանք և եթէ կենաց մատենին մէջ մեր անցքին հետք մը կը թողունք , այս վշտաց բեռն է որ անոր է ջերուն մէջ անջինջ կ'արձանագրուի :

Ըստ ծերունին ու լուութեամբ ծանր ծանր ճամբան շարունակեց . հետզհետէ որ զառ ՚ի վերէն վեր կը բարձրանար՝ կարծես թէ քայլն ալ աւելի դանդաղ ու վշտալի կ'ըլլար , ու բեռան ծանրութեանը ներքեւ կը սպառէր : Նսեմ քօղմը անոր սսկեփայլ ալիքը կը քօղէր , և այնպէս մը կարծել կու տար ինչպէս թէ հառաչանաց ողբեր սրտէն բըլխէին :

Այլ դեռ հաւը չէր խօսած , բայց ծերունին նպատակին հասնելու վրայ էր : Յանկարծ լուութիւնը կոտրելով կանչեց .

«— Ահա օրհասը որ զիս ցայսը վարեց՝ կը մօտենայ շնչոյս թելը կտրելու . անցաւ սրացաւ իբրև լուպէ ամենայն անցեալ իմ , և արդ կ'երթամ յաւիտենականութեան շիրմին մէջ թաղուելու : Այլ ասկէ ետև ասպարիզին շրջանը քոյդ է : Հապա , ինիր այդ զառ ՚ի վայրը որ առջիդ կը ձգի . ողջամբ երթիջիր , և բարեբաղդ քան զիս յաջողիս :

Այս ատենս հաւը կանչեց ու ես քարի մը յեց՝ առաջիկայ տեսարանիս ուշ կը դնէի : Անմիջապէս ոտիցս ներքեւ կարծես թէ առուակի մը կարկաջահոսքարբառը կը լսէի , որ հեզասահ անմեղ տղայութեամբ՝ իրընթացքին սկիզբ կ'ընէր այն տեղէն : Բայց օրօրոցէն հեռանալով ինչպիսի դառն տարր չէր փոխուէր արդեօք : Հեռուանց մթութեանը ըս-

տուերներուն մէջէն կարծես խնդացող մարդկանց ու զինարբուաց աղմկալից աղաղակները կը լսէի . ինչպիսի տարբեր երեսյթ կը ներկայացընէր ինծի այս կողմի գառ ՚ի վայրը քան զմիւսը , ուր ամենայն ինչ լուութիւն էր և գոզցես շիրմի անդորրութիւն :

Ա.յլ յանկարծ ինծի գալով դարձայ ծերունիս խնդրելու , և ահա ոչ էր . իրու շամանդաղ անդգալի՝ ցնդեցաւ , անյայտ եղաւ ինծմէն : խնդրեցի զնա և ոչ դատաւ տեղի նորա . կանչեցի անոր անունը՝ և ոչ ուստեք էր բարբառ նորա . իրը մեր կենաց օր մը՝ անհետ սպառեցաւ :

Յետին ըոպէն ալ սահեր անցեր էր :

Ա.յլ երբ իմ շրջանիս ալ յետին ըոպէն մերձենայ , երբ ես ալ ալեղարդ ծերունւյն քալած ճամբայն համնիմ , արդեօք վշտաց բեռս , որուն ծանրութիւնը արդէն զգալ սկսայ , և զոր ծերունին թեթևագոյն մաղթեց , ըլլայ պիտի իրապէս թեթև :

Մահկանացուգ , զուր տեղ կրից ու փառաց համար կ'աշխատիս . վերջին ըոպէն անհրաժեշտ և շուտ կը հանի քեզի ալ ինչպէս ամենուն , և ինչ որ իրապէս ձեռքդ կը մնայ՝ բարեգործութիւնդ է . շարիքներդ երկանաքարն են որ քեզ վիհը կ'ընկղմեն :

Հ. Յակ . ԽՍՎԵՐՏԵՆՑ :

—

Բարոյական և քաղաքական տնտեսութիւններին :

(Տես Հաս . Իլ . երես 360)

ԽԱՆԵՐՈՐԴ ԽՈՍԱԿՑՈՒԹԻՒՆ

Սեպհականուրիւն արդիւնք աշխատուրիսն և հիմն հասարակաց բարեկեցուրիսն

Պատմած աղետալի շփոթութիւննիս հետեւանքն ունեցաւ . նորանոր վախեր աւելցուց հնձոց նուազութենէն պատճառեալ անհանգստութեան վրայ : Այն ցաւալի տեսարաններուն հանդիպելէն

եաքը եղած եօթնեկավաճառաց մէջ շատ քիչ ապրանք կ'երևար , և զնոց բարձրութիւնը և ևս աճեցաւ , որով սպառումն աւելի կը նուազէր , աշխատութիւնք կը դադրէին և ամեն կողմանէ դործատունք կը փակուէին :

Միրըպոյի ժողովուրդն անձկութեն և տագնաափի մէջ էր . կ'ըսուէր թէ դարբնոցին աէրերը սաստիկ խնայողութիւն պիտի սկրսէին ընել . ըստ ոմանց միայն մտածութիւնը գործաւորաց թիւը պակսեցընելուն վրայ էր , մինչդեռ ըստ այլոց՝ ամենայն գործատունք պիտի փակուէին : Ոմանք կ'ըսէին թէ խնդիրը միայն ռոճիկները քիչըրնելուն վրայ էր . վերջապէս կային ոմանք ալ որ կ'ապահովընէին թէ լընուարի Տիւպիւխասոն մէկ գործաւոր մ'ալ պիտի չճամբէին , աւուրչէքները պիտի չպակսեցընէին , այլ միայն շաբաթուան մէջ աշխատութեանց օրերուն թիւը պիտի քիչըրնէին . ոմանք երկու օր միայն պիտի ըլլայ կ'ըսէին , ոմանք՝ երեք , այլք՝ չորս :

Համառօտ ըսել ոչ ոք ստոցդ բան մը զիտէր՝ բայց ամենայն ոք մտատանջութեան մէջ էր և կանխաւ հազար ու մէկ մեկնութիւններ կը տրուէին . իւրաքանչիւր ոք իր տեսութեան կէտովը կը զիտէր և հասարակաց բարօրութեան վրայ ամենսին չէր տագնապեր . ևս առաւել ըստ լընուարի և Տիւպիւխասոնի շահուն մտածող ամենսին չկար . իսկ իրենք ինչ ընելիքնին չէին զիտէր և հարցընողներուն այս պատասխանը տալ բաւական կը համարէին , թէ « կը շարունակենք որչափ որ կրնանք » : Բայց թէ պիտի կարենային երկայն ատեն շարունակել ոչ ոք կը հաւտար :

Ռւստի գործաւորաց խմբերուն մէջ տաք տաք խօսակցութիւնք անպակասէին՝ ճաշու կամ գործատունէն արձրկուելու ժամանակ : Անդրէաս Պոննը-Գուլա , Լէոնարտոս Տիւպուա և այլք ու մանք գրեթէ միշտ նիւթ տուողներն էին , մտիկ ընողներն ալ ճայնարկութիւններով գոհ կ'ըլլային իրենց հաւանիլը կամ չհաւանիլը իմացընելու . սակայն Անդրէաս նշանաւոր յաջողակու-